

ԳՐԱԿԱՆ

ՌՈՒՍԻԱ, ՔԵԶԻ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵԼՈՒ Կ'ԵՐԹԱՄ ԵՍ

«Ծուռսիտա, քեզի համար մեռնելու կ'երթամ ես, կամ դ գուն պիտի մեռնիս կոմ ես, և որպէսզի գուն ապրիս յաւիտեան, ես պէտք է անպայման մեռնիմ: Ես պէտք է մեռնիմ որ փուշկին ու լեռմոնդովը ապրիս: Որ Տառթօյեսկին և Թոլսթօն ապրին, որ քու երգն ու երաժշտութիւնը չլուն ընդմիշտ: Որ Չայրովկին ու Բորսարօվը ապրին յաւիտեան: Որ քու ճարտարապետութիւնն ու արձանագործութիւնը չկործանին ու յաւէտ:

«Ծուռսիտա, քեզի համար մեռնելու կ'երթամ ես, բայց կ'ուղիմ որ գիտնառթէ ուխտեր եմ ես տառնեակ մը մարդակերպ գաղաններ չառպարած՝ չինալ կ'երջնապէս»:

Պատանին ծռւնկի նկած էր անսահման մոն Ծուռսիոյ քարտէսին առջեւ՝ որուն վերեր մօրը պատկերն էր կախուած: Պատկերը գորովագին սիրով իրեն կը նոյէր: Անոր նայուածքէն անսահման թախիծ կը ծօրէր: Պատանին առջեւը տամկացան իսկոյն: Պատկերը սակայն փոխուակ ակարացնելու իր կամքը՝ աւելի զօրացուց իր վճռականութիւնը և վսեմ ներշնչանքով մը խօսքը անոր ուղղելով շարունակեց իր անզուսպ մենախօսութիւնը. «Մայր, ես քեզի և Ծուռսիոյ համար մեռնելու կ'երթամ, որովհնաւ միտյն մահով կրնանք քիրկեր Ծուռսիոյ սրբազնն հողը և մեր մայրերու պատիւը»:

Տղան վստան որ այդ պահուն մայրը տունը պիտի չըլլար, բորձրածայն կը հռչակէր իր զգացումները: Մայրը սակայն քովի սենեակէն՝ լսած էր տղուն մենախօսութիւնը բառ առ բառ և անոր քովը աճապարած: Անոր աչքերու բաժակէն արցունքը վար կը թափէր: Պատանին

շիռթամ ոտքի ցատկեց իսկոյն և գրկեց զայն. «Ելայր, միտկ վախս քեզի վիշտ պատճառելու երց, ըստւ, Հայու, ես հազար անգամ մեռնէի, միտյն թէ վիշտ չպատճառէի քեզի. իմ որբունի Աստուծամայր»: «Տղան, ըստւ մայրը, տղուն ճակատը գորովագին համբայրով մը օծելով, չիմ արցունքներս տկարութեան արցունքներ չեն, այլ հպարտութեան արցունքներ: Ես մենախօսութիւնդ ամբողջովին լոեցի, և անհանօրէն հպարտ եմ քեզմով»:

«Դնա՞, աղաս, Ծուռսիոյ համար մեռնելու գնա: Չիմ ուղիր որ վերագունալու նպատակավ կ'երթայ գուն: Ան օր վերագունալու համար կ'երթայ առ պատերազմին՝ արժանի չէ Ծուռս մօրը կտթին: Գնա՞, աղաս, անպայման Ծուռսիոյ համար մեռնելու գնա: Ես կրնամ տակալ, մի՛ մտածեր իմ մասին: Չըլլայ որ մայրակոն սէրը տկարացնէ քեզ: Ես կրնամ դիմանալ: Ես հպարտութեամբ կրնամ կրիւ քու մահուան վիշտը: Գնա՞, աղաս, մինչե հիմա կեանքը քաղցրացուցիր մօրդ համար դուն, տոկէ յիսայ նոյնքան և աւելի մահը պիտի քաղցրացնես գուն իրին համար: Գնա՞, աղաս. իթէ վերագունալու նպատակավ կ'երթաս, իմ կտթին արժանի չեն գուն: Բայց տառնեակ մը թշնամի չմեացուցած՝ չըլլայ որ մեռնիս:

«Ու գուն պիտի գոս ինծի: Դուն պիտի վոս իմ երազներուս մէջ լաւաեցէն պատկավ: Դուն պիտի գոս ինծի: իմ թախծալի մենսութեան պահերուս: Դուն պիտի գոս ինծի գարնան ծաղիկներու բայրով, բու շունչը պիտի գոյ իմ սիրաք օրօրելու զեփիւի շունչով: Մշուշին մէջ ես քու թախիծը պիտի գուրզուրեմ: Դուն պիտի գոս ինծի արեի շողերուն հնտ և սիրաք լուսաւորիս: Անձրեին հնտ գոս պիտի գուն տիխութիւնս քաղցրացնելու: Ու վերջապէս աչքերս վերջնապէս գոցելէ տառչ՝ քեզ զրկիս մէջ պիտի ունենամ անպայման: Մենք նորէն պիտի միանանք, աղասա:»

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ